

ՄԱՏԵՆԱԽՈՍԱԿԱՆ

**ՊԱՐԵՎԱՄՈՒՆԴ Ի Ս. ԳՐԻՎ ՀԱՐ ԿՑԱ-
ԿԱՐՈՒԹ. 1931. Յօրինեաց ՁԵԼԵԼԻՔԻ Յ. ՄՈՒ-
ՐԱ. Տեսակ Ա. Տպագրութիւն Ս. Յակոբեանց յերա-
սաղէմ. 8°. Էջ 151. Գին մէկ Շլիլի:**

Բանասիրական աշխատհին ծանօթ գէմք
մըն է զրքոյկիս հեղինակը. նախ՝ Յովհան-
նու. Յայտնութեան հայերէն հին թարգմա-
նութեան վրայ հրատարակած հոյակապ և
ստուարահատոր ուսումնասիրութեամբը, որ
1905-1911 ին ի լոյս ընծայուած է Ս. Աթո-
ռոյս տպարանէն, և որ Ս. Գրոց քննարա-
նական գրականութեան մէջ պիտի ունենայ
միշտ իր պատույտ տեղը. և երկրորդ՝ 1907ին
«Մասիս և Արարատ» խորագրով ի Հայ-
տէլպէրի հրատարակած բանասիրական
գերմաներէն գործովը, որուն մէջ Հ. Տաշ-
եանէ և Հիւալշմանէ գնահատուած խոր
հմտութեամբ քննութեան կ'առնուին Մա-
սիսի՝ ծննդոց զրքի ջրհեղեղի լերան հետ
ունեցած կապը և այդ մասին յայտնուած
զանազան կարծիքներն ու մեկնութիւն-
ները: — Իր այս երրորդ երկը, թէս բա-
նասիրական տեսակէտով անշուշտ կարելի
չէ դնել նախարդ երկուքին գծին վրայ,
քանի որ իր նիւթովն իսկ արդէն կը տար-
բերի անոնցմէ, բայց, իրրե երկունքը իր
իմաստասիրական երկիւղածութեամբը յա-
ւէտ համակրելի և լրջօրէն գիտական մտքի
մը, նոյնքան արժանի է սիրոյ և մտադիր
ընթերցման: — Ինչպէս պիտի յիշեն Սիլոնի
ընթերցողները, անիկա «ուրեք ուրեք սա-
կաւ ինչ փոփոխմամբք և առանձինն տը-
պագրութեամբ» վերհրատարակումն է մի-
այն այն յօդուածաշարքին որ 1929-1931
տարիներու ընթերցքին հրատարակուած էր
Անոնք որ զրքին անու-
նէն և զրաբար հայերէնէն տարուելով՝ ա-
ռաջին տպաւորութեամբ պիտի կարծեն
զայն քրիստոնէական բարոյագիտութեան
վերաբերեալ կրօնախօսական գրուածք մը,
նման՝ որ օրինակ՝ կիւրզի «Պարապմունք»
ին, անոր ընթերցումը աւարտելնէն վերջ
պիտի մտածեն թէ յընդհանուրն չեն խո-
րուած իրենց նախազգացման մէջ: Մտու-
գապէս քրիստոնէական ոգուվ կատարուած
ուսումնասիրութիւն մ'է այս զիրքը, հըմ-

տութեամբ և հոգւով գրուած: Անոր մա-
տենագիրը, որքան գիտութեան՝ այնքան
և հաւատքի մարդ, թէիւ արդիական գի-
տութեան ճրագով՝ բայց հին զգաստ իմաս-
տունի զգացումով է որ կը կատարէ խու-
զարկումի իր գործը նուիրական այն մար-
զին մէջ, որ զաշտն է նոր Կտակարանի կրօ-
նական և պատմական իրականութեանց: —
Եօթը զլուխներէ կը բաղկանայ զիրքը: Ա-
ռաջինին մէջ, որ «Նեռն և Քրիստոնէու-
թիւնն ի Հայոց աշխարհին» է տիտղոսուած,
որքան սիրուն՝ նոյնքան հետաքրքրական է
զիւտը, զոր կ'ընէ, ցոյց տալով թէ նոր Կտա-
կարանի բնագրին և ուրիշ թարգմանու-
թեանց մէջ գործածուած և Անտիքրիստոսու-
անունին փոխարէն՝ հայերէնին մէջ «Նեռն»
բառը գործածուիլը նշան մըն է Հայաստանի
մէջ Բ. գարէն իսկ առաջ քրիստոնեաց հայ
համայնքներու գոյութեան: Գիտնօրէն կը
հաստատէ թէ նեռն բառը հայ ժողովուր-
դին բերնին մէջ ձայնաշրջուած ձեւն է
ներոն անունին: Ու զիտել կուտայ, նկա-
տելի սրամտութեամբ մը, թէ օրպէսզի Հայ
թարգմանիչը, տեղականացած աւանդու-
թեան մը վրայ հիմունիով, կարենար Ե.
դարուն «Նեռն»ի վերածել Անիքրիստուլ,
պէտք էր առ նուազն Բ. գարու սկիզբը
Հայաստան մտած ըլլար ներսնի մտախն
Սուետոնի և Տակիտոսի ևս յիշած զրոյցը,
որ, անոր մահէն վերջ ամէն կողմ տա-
րածուած, բայց Գ. գարուն իսկ շիջած էր
արդէն Արևմուտքի մէջ:

Յաջորդ վեց զլուխներուն մէջ վերլուծ-
օրէն կը բացատրէ թէ հին հաւատքի ոգէ-
պաշտական ըմբռնումները ի՞նչպէս տեղի
տուին ճշմարիտ Աստաւծոյ Հոգւոյն պաշ-
տամունքին առջեւ. թէ ի՞նչ էր սկզբուա-
խոսութիւնն կոչուած հոգեոր նորհին իս-
կական արժէքը առաքելական գարու նո-
րակազմ եկեղեցւոյ կեանքին մէջ. թէ ա-
ռանց աւետարանական գիտութեան լոյսին՝
ճշմարտութեան հանդէս մարդկային հո-
գիին կեցուածքը պիտի մնայ միշտ հար-
ցական, այսինքն սկեպտական աշխարհա-
հայեցութեամբ արհամարհալից. թէ իրա-
կան աղատութիւնը, փիլիսոփայական ա-
ռումով, բանականութեան վրայ հիմուն
օրէնքին ինքնակամ հնազանդութիւնն է,
իսկ քրիստոնէական իմացութեամբ՝ մեղ-
քին բռնական ազգեցութենէն հեռու և

Աստուծոյ օրինաց համաձայն ապրիլը, եւ թէ, ըստ առաքելական պատգամին, Աստուծուծոյ Հոգիին եղած տե՛ղը միայն կրնայ ըլլալ աղատութիւնը. թէ խաղաղութիւնն է քրիստոնէական կրօնի կոչումը, և հետեւարար սրտի՝ մտաց՝ հոգւոյ ևւ կենաց խաղաղութեան պէտք է ձկտին քրիստոնէին մտածմունքն ու իզգը. թէ վերջապէս պարագաներու ի՞նչ դասաւորութեամբ էր որ գործածելի լինելէ շուտով դադրեցան այն անունները որով զիրար կը կոչէին Աւետարանի հետեւողները՝ առաջին դարուն, և տիեզերականացաւ ու տեսականացաւ միայն այն կոչումը — յրիստոնայ — որով իրենց թշնամիները, իրեւ անարդ ողորար, յորջորջեր էին զանոնք ի սկզբանու — Ըստ ինքեան ոչ այնքան զիւրին այս բոլոր նիւթերուն կոմմ հարցերուն դիտելի է որ Պ. Ֆր. Մուրաստ կը մօտենայ զորովական ընդեւութեամբ, մերթ տրամասացական ոճով կամ տրամախօսութեան տրագին տակ, երբեմն ոգեւորուած ուսուցի համոզկեր քարոզութեամբ, բայց միշտ խորհողի և զիտունի չափուած և կըոււած դատումներով, զորս աւելի հաճելի եւ հետաքրքրական կը դարձնեն ծանօթարանութեանց մէջ յեռուած բանասիրական, քննարանական, եկեղեցագիտական կամ պատմաբանական նկատողութիւններ. այսպէս որ իրական վայելք մըն է զրքին ընթերցումը կրօնական և իմաստասիրական գիտութեանց ճաշակն ունեցողին համար: — Միակ զիտողութիւնը, զոր ներելի պիտի համարէի ինծի ընել այս գործին առթիւ, պիտի լինէր հայերէնին մոտին՝ որով զրուած է ան. գրեթէ կատարեալ զրարար մը, որ ապահովարար անմատչելի կ'ընէ զիրքը բազմաթիւ ընթերցողներու, սակայն, որոնք թերեւս աւելի պէտք պիտի ունենային անոր հոգեպարար սնունդին: Այս իսկ սակաւայն արդելք մը պիտի չ'ըլլար մեղի համար փափաքելու որ հեղինակը շարունակէ իր այսքան շինիչ և զեղեցիկ պարագումներու շարքը, ինչ որ կը թուի եղած ըլլալ արդէն իր ևս մտադրութիւնը, ինչպէս կ'երեւ այս հատորին կուրծքը ճարմանդող «Տետրակ» Ա.» վերտառութենէն:

թ.

ԱՆԳԼԻԿԱՆՆԵՐՈՒ ԵՒ ՈՐԹՈՂՈՎԿՅ

ԵԿԵՂԵՑԻՈՅՆ ՄԻջեկ

Լամբեթի 1930 ի Համաժողովին մէջ ուրուած էր որ Կ. Պոլսոյ Արթոր Սիրեզերական Պատրիարքը եւ Կանտերբրուրի Արքեպիսկոպոսը մէյմէկ նշանակովի կոմիտէներ կազմին, որպէսզի անոնք միանալով քննեն ու բանաձեռնեն Անգլիկաններու և Արթորով Եկեղեցւոյն միջեւ եղած համաձայնութեանց եւ տարրերութեանց կէտերը եւ ըստ այնմ տեղեկազրին: Արթորով կուսներէ եւ Անգլիկաններէ բազկացեալ այս յանձնաժողովը կոչուած էր «Միացեալ վարդապետական Յանձնաժողով»: (Այս մասին տես Սիմն, 1930, դեկտ.ի թիւ):

Անցեալ տարւոյ գեկտեմբերին այս Յանձնաժողովը արուած սահմաններու մէջ իր աշխատանքները աւարտած եւ իր տեղեկազրիը հրատարակած էր:

Աւելորդ չենք դատեր Սիմնի ընթերցողներուն տալ Միացեալ Վարդապետական Յանձնաժողովին որոշումները, քանի որ Եկեղեցիներու միութեան հարցը մեր Եկեղեցին ալ կը հետաքրքրէ, եւ այս որոշումները, որոնք յոյժ շահեկան եւ թելազրիչ են, այդ հարցին մօտենալու կարևոր քայլ մը կը ցուցնեն: — Կը թարգմանենք Տայմսի շաբաթական հրատարակութենէն:

Տ. Վ. Ն.

Յանձնաժողովին պաշտօնն էր քննել երկու Եկեղեցիներու ուսուցումը, արձանագրել այն կէտերը որոնց նկատմամբ կարելի է երկու Եկեղեցիներու համաձայնութեան գոլը, նշանակել ունէ տարրերութիւն որ կարեսը կը թուի, եւ տեղեկագրել այս խնդիրները իրենց պատկանեալ Եկեղեցիներուն:

Այս նպատակը աչքի առջեւ ունենաւով՝ անոնք խորհրդակցութեան առարկայ ըրին: —

1. Քրիստոնէական Յայտնութիւնը: 2.
2. Գիրքը եւ Աւանդութիւնը: 3. Եկեղեցւոյ Հաւատալիքը: 4. Ա. Հոգւոյն մասին Վարդապետութիւնը: 5. Եկեղեցին մէջ արարողութեանց եւ սովորութեանց այլա-